

հասած արդեւորեալն. գիտակից այն կեղծ քաղաքակրթութեան, որ երկրպագուն է ոսկէ հորձին, որ զինեց զօրացուց թուրքի թուրքացած թեւերն՝ վերասին կոտորելու եւ ջնջելու Հայ ցեղը. գիտակից որ իւր սեփական ուժերով եւ քաջութեամբ ձեռք բերած է ազատ Հայրենիք եւ ազգային դրօշն, ու յանկարծ վերահասու ըլլան, որ հին մարդ գազաններն, ննգաժամտ կերպով քաջախորատ եւ զինուած Պիէր Լօտի համարզներն, փորձեն իրք համարձակութեամբ, պիղծ ձեռքերն իրկնցնել դարձեալ Հայի կեանքի, Հայի պատուոյ վրայ, կարող է համազուչ ազնիւ Լորդն, թէ Հայն այդ հոգեկան քրազըրգիւ կացութեան մէջ, կարենայ իւր պահանջի համեմատ պարտաձանաչ դիպր բրտնէ գող եւ աւազակ թուրքի հանդէպ: Ինկարեկիին ոչ որ է պատասխանատու. Հայն վերջին անկարելիութեան մէջ կը գտնուի. թուրքի հետ համերաշխ ապրիլ անկարելի է: Հայը կը նստընտրէ մահը, քան անպատիւ կեանքը: Անա անոր Հոգեբանութիւնը:

\* \* \*

Մենք իրաւունքի եւ Արդարութեան դատը անկաշառ կերպով պաշտպանեցինք, իբրեւ դաշնակից՝ հաւատարմութիւննիս գործով ապացուցինք. փառաց դաշտի վրայ, իբր նիզակակից մեր գէնքի պատիւն փրկեցինք, եւ մեր դարաւոր թշնամոյն յաղթեցինք: Ուստի այսուհետեւ թուրքը չէ զմեզ կոտորողն, այլ Դաշնակիցներն որոնք գէնք, ռազմամերք հայնայնեցին մասնակցած թշնամոյն վերասկսելու 1915ի քարղերրորովհետեւ Պարոն Պիշոն կ'ուզէր այն՝ ինչ որ ուզէր էին էնվէր եւ թախան, զՀայաստան առանց Հայուն. որովհետեւ Պր. Բարտուկ'ուզէր պահել Օսմանեան կայսրութեան ամբողջութիւնը, ի բաց հանելով կիլիկիան, Սիլիան, Պաղեստինը եւ Միջագետքը որոնք Օսմանեան Պետութեան հողամասեր չէին. *Risum teneatis!* Թուրքն աշատ անմիտ չէր, իմացաւ թէ ԻՐԱՌԱՆՔԻ, ԱՐԴԱՐՈՒԹեան համար կուղեւորու հանդիսաւոր խոս-

տումներն ալ, ոչնչով պակաս չեն *քոչկոտորտոռանքներէն*: Թէեւ ազնիւ Դաղդիացի մը յանձնառու չլինի զմարտութեանս, վասն զի կ'անեն թէ՛ այլ է *Կասապարտըիւնը*, այլ է Աղբը:

Մենք Հայերս լաւ գիտենք թէ ցուրտ քամին ո՞ր կողմէն կը փչէ: Օրհասական արքը հզօրազոյն կը կուռի, զօրացնէք մեր բանակը, որուն գիտակից է ամեն Հայ. անով միայն կը գապուի բարբարոսն եւ թուրքն: Յուսանք մեր հօգը Դաշնակիցներուն օգնութեանն ալ եւ արթնենք որ ԱԶՆԻԻ Ժողովարհիւր՝ ստիպէ իրենց կառավարութիւնները, կատարելու եղած հանդիսաւոր խոստումներն: Առաւել յուսանք մեր ցեղի դարաւոր տոկունութեան, մտաւոր եւ բարոյական ուժերու վրայ, որով քառասուն դար պահեցինք մեր գոյութիւնն, եւ պարզեցինք մեր Հայրենի հողին վրայ Ազատութեան դրօշն: Քանի Հայկի հոգին մեր մէջ կ'ապրի, Հայկական Կիլիկիան չափտի մեռնի:

Ե՛լ, կանգնէ՛ գու գեթ, գուակ ես երկնէ.

Կեցցէ՛ Հայաստանի ազատ Հանրապետութիւնն. եւ

Տօր աւտիս Կիլիկիայ.  
Տօն Ռաբինաց լընքո զհո՛ծ,  
Արև ե՛ւս Ազգե՛ս Հայոց:

ՄԵՂՈՒ ՇԻՐԱՅՑ

Ք Ե Ձ Ի Հ Ա Մ Ա Ր

- Տերեւ ըսաւ գեղձանիկին.  
— Քեզի նամար կը գտնամ՝ ոսկի փոշի,  
Ի՞նչ է՛նչ կ'ըջաս:  
Դեղձանիկն ըսաւ տերեւին.  
— Քեզի նամար, ոսկի հողմարիդ մէջ  
Կու՛ք մը կ'ըլլամ.  
Մարդին ըսաւ գեղձանիկին.  
— Քեզի նամար չիբոխը վրայ կ'ըլլամ՝  
Խոսե՛կ կը գտնամ,  
Ի՞նչ է՛նչ կ'ըլլաս  
Թոշունն ըսաւ մարդիկին.  
— Մերոս քեզ կը գտնեմ  
Խոսե՛կիդ կրակ կը գտնամ.

Հ. Ս. ԵՐԵՎԱՆ

ԱՐԻՒՆՈՎ ՓԼԵՑՆԷՔ



Յասերը զնդեցկացան, զարթօնքի փողն նշեց, կա-  
նանը շաքարյաներէն նոր սլազի սուրհանդակը կասաւ:

Հողալաթ բազը սուննէն ներս մտաւ: Պարտէզին  
մէջ ա՛յ սառսառն չի ձայն:

Արտօտը լացն է մոռցիկ, տաք տաք սէրն է որ  
կ'երզէ:

Անվերջ ձնան ալ վերջ գտաւ, զլսի բարձ սեւ քարը  
ժող նետեցէք:

Մտի լարերը լարեցէք, ծաղկով հիւսուած բազը  
երզեցէք:

Մա՛ն, մա՛ն, մեր սեւ պատանըր նասակիք զերթ առա-  
զաստ պարզած սփունքէն նկուցիք:

Դահլե՛ն որ մեզ կ'ախաղան նանեց, պարսնը իր վզին  
անցաւ:

Ես ցուերուս բեռը վար նետեցի, նոր զարունին մէջ  
աչքս բացի:

Արեւուն արցունքները երզիքէն ներս կաթեցան:

Վարգասանին մէջ նոր զարուն մը կը արտփէ:

Չորցած սլազն կը փթիթի: Մրբիկները կը գաղթեն:

Սփոփանքն է նստուցած, ախոյս յայտերն վերջ են  
գաած:

Ձիթաստանը ծաղկեր է, արեւն անկէ ծագեցաւ:

Մա՛էք, մա՛էք քանդուած սուննէն ներս, ցեղէն հրապճ  
է նն վառ ձայնք:

Բարձրունի արմառի զինիով բերաննիդ քաղցրացուցէք:

Վար անէք փուշ գառալը:

Ոսկի թաղը մեր արիւնով գնեցիք:

Գաւազանը որ մեր ցուերուն կրակը կ'արծարծէր,  
սփխացաւ և բռնկեցաւ:

Դառանա՛ն. ահա, արգարտութիւնը յաղթեց, բռնած  
ոսկիդ նոց զարձաւ:

Կերեզմանէն ետ գարնայ, շորցած սլազին կանանչ  
նպած գտայ:

Եզկիկէլի նկարը Արարատեան գաշտին վրայ նկա-  
րուեցաւ:

Մեռեցներուս հողովը ազատ Հայրենիք մը կազմուե-  
ցաւ:

Թշնամին իր դուրսը ծոց, լզեց րիզմը կոշիկիս. սողն  
և ծանտախտ անոր տունէն դուրս շերան:

Տէ՛ր, կնիզ զար շարժանակ արեւ չի տեսանը, արդ  
լոյս երեսդ ցոյց տուիք, այդ բաւ է մեզի:

Բիւր բիւր օրերով զիշերներուն մէջ՝ սասող չի տեսանը:  
Մայր անյրկնիք արդ, յողակալթ ալքերգ վառ վառ  
լուսավառցիք, այդ բաւ է մեզի:

Բռնակալ, իւր միբապէզ զլուրդ վեր առ, տես մո-  
րացկան Ղազարը, արքայներուն արքայներէն ուղան  
բարձր է բազմեր:

Հազար նազար տարիներ քաղիցի, յայտերս մէկիկ  
մէկիկ մարեցան:

Հանապարհուս վրայ խաշ ու փուշ քաղեցիք:

Վերջապէս Աստուծոյ արիւն մէջ ցեղին բազը ծաղ-  
կած գտայ:

Գիշերն երկարեցաւ, երզէն սիւնը գէպի նայրենի  
սունը մեզ ստաշնորդից:

Վարազներու մարթին վրայ գտնուիները սկսան  
ծաղիկներ որոնալ:

Թշնամին շահասակեց, զերեզմանին մէջ իր գափ-  
նեպասակը գտաւ:

Յեղիս գահիկները մայր շունեցան, սատանները գա-  
նուց երկնեցին, խժերն անոց սանտու հղան:

Ո՛վ աւելի կըր նաւաթ ցոյց տուաւ, քան իմ ցեղ  
որ խաշին վրան իսկ երբեք փառքն Աստուծոյ:

ԱՐԱՏԱՐԱՐ ՈՐԲԻՒՆԸ



Ու՛ի՛ տարու նայ որբիկն իր ծաղկատի քորիկն շաղկած,  
Հնէ ի նե Երուսաղէմ կը նստնէր:

Կը զարէր Գթութեան քոյրերու զուռն և կ'ըսէր.

« Առէք նարսեր ֆրիստտի,  
Առէք ձեռքու քորիկն այս ծծկեր:

Ես զայն կրակէն ազատեցի,  
Ես զայն օրօրանէն խլեցի:

Տասն ամիս զարիպի ձամբէն քաղեցի:  
Անոյ ծերմէս բաժնուեր եմ,

Ժայռերու մուճիկն մէջ ծածկուեք եմ:  
Հայրենիքէս սեւ բարեւանը կը բերեմ,

Օրբանի քորիկն սրտիս կպած  
Աստղերու նման մուճիկն մէջ՝ կամբորդեր եմ:

Գնտափին նստած ողբացիք ու լացիք եմ,  
Պանդուստ կովերն մեր վրայ խշշալացին:

Արշալոյսի լողերը քորիկիս այտերը լորցուցին:  
Դահլե՛ներու սարսափը ետեւէս կու գար:

Կուրծքիս վրայ քորիկն նուշ նուշ կը քնանար:  
Ես վրասոր եղնիկի պէս սար ու ձոր կտրեցի,

Ես իմ քորիկն ծաղիկներով կիրակեցի:  
Փրիստառի նարսեր զթութեան զոգնոցը բացէք,

Խաշին շուքին տակ քորիկիս կողի տառէք »:  
Որբիկն այսպէս ըսաւ, յաղած զետին փուռեցաւ:

Որբիկն այսպէս ըսաւ, յաղած զետին փուռեցաւ:  
Գթութեան քոյրերն անոր վրայ լացին ու ծաղիկներ  
[ցանկեցին:

Մատաղատունով քորիկը կամբոյրով կազդուրեցին  
Դրսխտի ձառն պէս զայն զեղեցկացուցին: